

ՄԱՀԱԳՐԱԿԱՆՆԵՐ

ՅՈՎԿԱՆՆԷՍ ԲԱՐՍԵՂԵԱՆ

(1920–2014)

Մեծ հայագէտ, մեծ մարդ, մեծ հայունասէր, 1984ից՝ պրոֆեսոր Յովկաննէս Խաչատրութիւ Բարսեղեանը ծնուել է 1920 Հոկտեմբերի 25ին, Մաստարա գիտուա: Բարձրագոյն կրթութիւնն ստացել է ԵՊՀում. 1952ին ստացել է քանասիրական գիտութիւնների թեկնածուի, իսկ 1981ին՝ դրսութիւ գիտական աստիճաններ: 1948–58’ դասախոսել է Երևանի Մանկավարժական հիմնարարական հեռակայ քամուամ, 1958ից այլևս անմնացորդ՝ ԵՊՀում: Համալսարանուամ աշխատելու տարիներին պաշտօնավարել է որպէս հայոց լեզուի ամբիոնի վարիչ՝ 1969–75, ֆակուլտէտի դեկան՝ 1977–85, հայոց լեզուի պատմութեան ամբիոնի վարիչ՝ 1985–90:

Սովորական մի ուժի, որով անցնում են շատ ու շատ գիտնականներ: Բայց տարիների հեռուից այսօր արդէն կարեւորտամ է ու գնահատուամ մեծ անհատականութիւնը, որն ապրեց ու աշխատեց որպէս նովիրեալ գիտական ու մնայուն հետք թողեց հայագիտութեան ասպարեզուա:

Լայն էր ու խորը գիտնականի հետազոտութիւնների շղանակը՝ հայոց լեզուի պատմութիւն, ժամանակակից հայոց լեզուի կառուցուածքային իրողութիւններ, ուղղագործութիւն, եղարանութիւն, քառարանագրութիւն: Նրա գիտական գործերը՝ Արդի Հայերէնի Բայի եւ Խոնարհման Տեսութիւն (1953), Յագուկ Անուն (1964), Հայերէնի Խոսքի Մասերի Ուսմունքը (1980), Հայերէնի Ուղղագրական-Ուղղախոսական, Տերմինարանական Բառարան (1973), Հայասդարանի եւ Յարակից Շրջանների Տեղանունների Բառարան (համահետինակ), լուրջ արժեքներ են, որոնցով դեռ շատ ու շատ քանասէրների պէտք է տպկորեն են կը սովորեցնեն:

Իսկ նրա՝ Մանուկ Արենեանի Հինգ Հոյովի Տեսութիւնը եւ Նրա Հին Եւ Նոր Քննադարութիւնները (1967) եւ Հայերէնի Ուղղագրութեան Հարցերը՝ Հայագիտութեան եւ Գրականութեան Դասականների Քննութեամբ (2002) փորձիկ աշխատութիւնները հրենց խորցով եւ գիտական քանավէճի փայլուն արտայայտութեամբ ուսանելի օրինակ կը լինեն ոչ միայն քանասէրների համար:

Եղուարդ Աղայեանի եւ Յովկաննէս Բարսեղեանի դպրոցական հայոց լեզուի դասագրքերը (Հայոց Լեզու-7, Հայոց Լեզու-8 եւ Հայոց Լեզու-9) հիմք դրեցին հայոց լեզուի դասաւանդման նոր ծնաշակի: Այդ դասագրքերը 1965ից մինչ օրս դպրոցուամ շրջանարար են՝ շատ ընկալիուած ու սիրուած լինելով թէ՛ ուսուցիչների, թէ՛ աշակերտութեան կողմից:

Բարսեղեանի վերջին գործը եղաւ Հայերէն Ու Հայերէնագիտութիւնը Մեր Համազու Գնահագմամբ փոքրիկ գործոյկը, ուր մեկտեղուած ու ներ-


կայացուած են մեծ գիտնականի սրտի խօսքն ու գնահատանքները իր ուսուցիչների եւ իր գործընկերների մասին՝ տարբեր առիթներով գրուած:

Բարձր հասակով, սիհար կազմուածքով, փոքրիկ մի շղթայ միշտ ծեռքին պտտացնելով՝ ծիգ քայլուածքով երբ անցնում էր միջանցքներով կամ էլ լսարանում, երբ մօտենում էր ամբիոնին ու սկսում հերթական դասախոսութիւնը՝ բոլորն անմիջապէս զգաստանում էին, սիրով ու պատկառանքով ու փոխադրում դասախոսութեան ժամանակներին, երբ նա փոխանցում էր հայոց լեզուի պատմութեան, հայ գրական լեզուի պատմութեան, ժամանակակից հայոց լեզուի, ընդհանուր լեզուարանութեան հիմունքներն ու արժեքները, կուտ գիտականութեամբ շաղախուած հայրենասիրութիւնը:

Մինչեւ այսօր էլ ականջիս հնչում են նրա՝ Շուշիի գրաման օրը մահացած գործընկերոց՝ Հենրիկ Յարութիւնեանի յիշատակին հնչեցուած հայրենասիրական խօսքը՝ «Վե՛ր կաց, Հենրիկ, երազանքդ կատարուեց, Շուշին այլեաս մերն է»:

Անուրանայի ու մնայուն է քո վաստակը, սիրելի՝ ուսուցիչ, ոչ միայն ներկայ, այլև բոլոր ժամանակներում, եւ թող նոյնքան պայծառ ու յարատել լինի քո երկնային կեանքը:

Փառանձեմ Մեյթիխանեան
david.khacatryan@gmail.com



ԺԵՊՈ ՍԻՄՈՆԵԱՆ
(1937–2015)

Բուն անունով Պետրոս Գալայճեան ծնած է 1937ին Աղեքսանտրէթ, որուն պարպումով՝ 1939ին ընտանեօք կը փոխադրուի Պէյրութ: Նախակրթական եւ երկրորդական ուսումը ստացած է Ազգ. Սահակ Մեսրոպեան Վարժարանին, ապա Ն. Փալանճեան Շնմարանին եւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանքին մէց: 1960ին կը վկայուի Սէն ժողէֆ Համալսարանի Արեւելագիտութեան Բաժնի հայագիտութեան ճիմէն, միաժամանակ՝ հետեւելով Centre d'Etudes Supérieur ֆրանսերէնի եւ ֆրանսական գրականութեան դասընթացքներուն:

- 1957-63՝ դասաւանդած է Սահակեան Բարձրագոյն Վարժարանէն ներս, 1963-1965՝ հայոց լեզու եւ գրականութիւն՝ Նոր Բարձրագոյն Վարժարանէն ներս: 1966-75՝ եղած է տնօրիէն Ազգային Ուսումնեան Վեժի, իսկ 1975-95՝ Սահակեան Լ. Մկրտիչեան Քոլեջի, զոր նախակրթարանի մակարդակէն բաձրացուցած է լիի երկրորդականի: 1995-2001՝ եղած է ՀՐԸՍ Կարմիրեան Միջնակարգ Վարժարանի լեզուի եւ գրականութեան այցելու

ուսուցիչ, 1992-94' դասախոս ՀԲԸՄԻ Հիմնական Հայագիտական Հիմնարկին:

1976ին և 1994ին մաս կազմած է Ազգային Վարժարաններու Ռատամական հորիուրդին:

Կրթական ասպարեզի կողքին իրեն գրող եւ մտաւրական նուիրուած է մշակութային կեանքին, վարելով Նոր Սերունդ Մշակութային Սիութեան ատենապետութիւնը (1965-75): Շրջան մը մաս կազմած է ՍԴՀԿ Լիբանանի Վարչչ Մարմնին եւ Կեդրոնական Վարչութեան: Մինչեւ մահը անդամ էր Լիբանանահայ Գրողներու եռանդամ քարտուղարութեան:

Հեղինակ է Կրթամանկավարժական, գրական, ընկերային եւ մշակութային հարցեր շօշափող յօդուածներու, ուսումնասիրութիւններու: Աշխատակցած/խմբագրակազմի անդամ եղած է Արարագ Գրականին, Շիրակին, Կամարին, Բագիեին, Ահելյանին, Լայիրիին, Հայկազեան, Հասկ եւ Հիմնական Հայագիտական Հանդէսներուն:

Իրմէ հրատարակուած գիրքերն եւ.- Խորհրդածութիւններ Հայաստանի Գրողներու եւ. Համագումարի Սեմին (1966), Նախերգանը (1968), Հայաստանի Գրողներու Զ. Համագումարը (1971), Կանաչներու Առասպելը (1977), Հերիաթ Հայաստանի Մասին (1979), Մարդեղութիւն (1981), Ծուէն, Ծուէն Երիզներ (1982), Մայրիներու Արմագներ (1986), Ծաղին Ճիշը (1991), Մարդկային Իրաւանց Հարցեր (1994), Հայակերպում եւ Մանկավարժութիւն (1996), Ազնարարներ Մարդու եւ Կեանքի Ալորեայէն (2012), Միջերկրականի Լոյսերուն Դիմաց (2004), 2007ին եւ 2009ին լոյս տեսած է անոր գրականագիտական երկահատորեակը՝ Էջեր եւ Նիսեր Գրականութեան: Խմբագրած է Աշոտ Պատմագրեանի յորելենական գիրը (1962), Պարոյն Սեւակի Հարդելիքիրը (1972), Վահան Տերեանի Հավընդիդը (1985):

1971ին մասնակցած է Հայաստանի Գրողներու Զ. Համագումարին: 1995ին պարգևատրուած է Ուուրէն Սեւակի անուան "Վերածնունդ" մրցանակով:

Պարգևատրուած է Հայաստանի Մշակոյթի Նախարարութեան կողմէ: 2005ին արժանացած է Կիլիկիի Կաթողիկոսութեան «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին: 2009ին արժանացած է Լիբանանի Կրթական Նախարարութեան գնահատագրին եւ Լիբանանի Նախագահի շքանշանին: 2012ին արժանացած է ԹՄՄ Հայկաշէն Ուզունեան Գրական Մրցանակին իր Ակերարթներ Մարդու եւ Կեանքի Ալորեայէն հասորին համար: 2013ին պարգևատրուած է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսեանի կողմէ: «Մովսէս Խորենացի» շքանշանով:

Պէտք Սիմոննեան իր մահկանացուն կնքեց 27 Մարտ 2015ին, Պէյրութի մէջ, յետ երկարատեւ հիմնութեան:



ԿԱՐՈ ԺԱՄԽԱՐԵԱՆ (1986–2016)

Վաղամետիկ պատմաբան Կարօ Աղուանի ժամխարեան ծնած է 17 Մայիս 1986ին, Երեան: Շրջանաւարտ է ԵՊՀ Պատմութեան Ֆակուլտետն: 2010ին մագիստրականով վկայուած է Երեանի Խաչատոր Արքեանի Անուան Պետական Մանակավարժական Համալսարաննեն: 2015ին «Կրթամշակութային Կեանքը Եւ Հայապահպանութեան Խնդիրները Սիրիայի Եւ Լիբանանի Հայ Համայնքներում 1920–1930ական թթ.ին» նիգուվ

պաշտպանած է թեկնածուական:

«Եղինակ է Երկու տասնեակէ աւելի գիտական յօդուածներու, որոնց կարգին՝ «Հայ Ազգային Կարժարաններու Մասնագիտացման Հիմնախնդիրը Սիրիայում Ու Լիբանանում 1930-ական թթ.» (Կանքեղ, № 4 (57), 2013), «Սիրիայի Եւ Լիբանանի Որբանոցները Որպէս Հայ Կրթական Հաստատութիւններ (1920-ական թթ.)» (Հայագիտական Հանդէս, № 1-2 (21-22), 2013), «Վահան Ղեքէեանի Գործոննութիւնը Լիբանանում Եւ Սիրիայում 1923 Թուականին» (Հայագիտական Հանդէս, № 1 (25), 2014), «Թատերական Կեանքը Սիրիայի Եւ Լիբանանի Հայկական Համայնքներում 1920–1930-ական թթ.» (Հայասկանը Եւ Արարական Աշխարհը. Պատմութիւն Եւ Արդի Խնդիրներ (Երկրասարդական Միջազգային Զեկուցումների ժողովածու), Երեան, 2014, «Հայէայ Վարդանեան Վարժարանի Գործոննութեան Շուրջ (1937–1939 թթ.)» (Որակեալ Ուսուցման Հիմնախնդիրները <<Հաերակրթական Դպրոցներում (<<ԿԳ Նախարարութեան Եւ 'Մանկավարժական Նախաձեռնութիւն Հայկական Ասոցիացիա' Հասարակական Կազմակերպութեան Համարեղ Գիտաժողովի Յօդուածների Հաւաքածու, 2-րդ Մաս, Երեան, 2014), «Սիրիահայ Համայնքի Կրթական Հաստատութիւններու 1920-ական թթ.» (Նոր Ուսուցիչ Նոր Դպրոցի Համար. Մանկավարժական Կրթութեան Բարեփոխման Եռանկարներ. Տեսութիւն Եւ Պրակտիկա (Խաչագործ Արքեանի Անուան Հայկական Պերական Մանկավարժական Համալսարանի 90-ամեակին Նովիրուած Գիտաժողովի Նիկերի ժողովածու, 2-րդ պրակ, Երեան, 2014), «Հոգեւոր Եղբայրութիւն» Ծարժումը Սիրիայի Եւ Լիբանանի Հայկական Համայնքներում 1920–1930-ական թթ.» (Հայոց Պատմութեան Հարցեր», Տարեգիրը 17, Երեան, 2017), «Ակերսանդրապոյի Եւ Շրջակայքի Հայ Աւետարանականները 19-րդ Դարի Երկրորդ Կեսին» (Հայոց Պատմութեան Հարցեր», Տարեգիրը 17, Երեան, 2017):

Կարո ժամխարեան մահացաւ 6 օգոստոսի 2016ին, արկածի հետեւանքով:

Անի Ֆիշենկենան
fishenkjianani@hotmail.com



ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԱ

(1924–2016)

Հայազգի ռուս երաժշտագիտ, Ռուսաստանի Դաշնութեան արտեստի վաստակաւոր գործիչ Նելլի (Սոնա) Գրիգորի Շահնազարովան (Մելիք-Շահնազարով) ծնուել է 1924ի Յունուարի 9ին, Մախաչկալյայում (Դաղստանի Խնձռնավար Հանրապետութիւն), Արցախի մելիքների շառավիղ Գրիգոր Մելիք-Շահնազարովի եւ Օլգա Միքայելեանի ընտանիքում: Սարդարապատի ճակատամարտի գիյաստր հրամանատար

Դանիել Բեկ Փիրումեանի քրոջ դուստրն է: 1927-45' ապրել է Բաքտամ: 1950ին աւարտել է Մոսկովայի Երաժշտանոցի դաշնամուրի բաժնը եւ թեկնածուականը՝ Երաժշտական գեղագիտութեան գծով:

1955ին պաշտպանել է ատենախոսութիւնն եւ ստացել փիլիսոփայական գիտութիւնների թեկնածուի, իսկ 1989ին՝ դրկտորական աստիճան: 1960ից մինչեւ կենաքի վերջն աշխատել է Արևիստագիտութեան Պետական Ինստիտուտում: Աշխատել է նաև Մոսկովայի Երաժշտանոցում, եղել՝ «Մուզ-գիզ» երաժշտական հրատարակչութեան գիյաստր խմբագիր: 1962ից եղել է Ռուսաստանի Երաժշտահանների Միութեան անդամ:


Շահնազարովան գրադրուել է արդի Երաժշտութեան հիմնահարցերով՝ իր աշխատութիւններում մշտապէս տեղ տալով հայ Երաժշտաստեղծների ստեղծագործութեանը: Հայ Երաժշտութեանը նա մասնատրապէս անդրադարձել է Մոսկովայում լրյու տեսած իր «Հինտոնացիոն «Բառարանը» եւ ժողովրդայնութեան Հիմնախնդիրը» (1966), «Երաժշտութեան Մէջ Ազգայինի Մասին» (1968), «Սերգէ Բալասանեան» (1972), «Արեւելքի Երաժշտութիւնը եւ Արեւուտքի Երաժշտութիւնը. Երաժշտական Արեւեստավարժութեան Տեսակները» (1983), «Ժողովրդայնութեան Հիմնահարցը Խորհրդային Երաժշտական Արուեստի ժամանակակից Փոկում» (1987), «Գեղարվեստական Աւանդույթը ի. Դարի Երաժշտական Մշակույթում» (1997), «Ազգայինի Երեսոյը Յօրինողական Ստեղծագործութեան Հայելում (Ռուսաստան-Հայաստան), Ալեքսարկներ» (2001, բոլորը՝ ռուաերէն) աշխատութիւններում: 1985ին Մոսկովայում լրյու տեսած «Հայկական ԽՍՀ Երաժշտական Մշակոյթը» յօդուածների ժողովածուտմ ընդգրկուել է նրա «Ազգային Աւանդութիւն

Եւ Յօրինողական Ստեղծագործութիւն (Ազգայինի Հոլովյոյթը Հայ Երաժշտութեան Մէջ») ուսումնասիրութիւնը, 2013ին՝ Ընկիր Յօրուածներ, Յիշողութիւններ, իսկ 2016ին՝ Երաժշտական Գեղագիւռութեան Հարցեր. Յիշողութիւններ Ընդանիքի Մասին հասորները: Իր յուշագրութիւններում նա մանրամասնորէն պատմում է Մելիք-Շահնազարեանի, Բէկ Փիրումեան Եւ Միքայէլեան տոհմերի ու հետաքրքրական կենսագրութեան տէր իր ազգականների մասին:

Նեյի Շահնազարովան մշտապէս կապի մէջ է եղել Հայաստանի, հայ երաժշտահանների (Արամ Խաչատրեան, Աւետ Տերտերեան) հետ: 1993ին իր արխիվի մի մասը նուիրել է Երեւանի Զարենցի Անուան Գրականութեան Եւ Արուեստի Թանգարանին:

Նեյի Շահնազարովան մահացաւ 2 Հոկտեմբեր 2016ին, Մոսկովյան:

«<<<



ԱՐԻԿ ԶՈՐԵԱՆ

(1918—2016)

Արիկ Զօրեան ծնած է Պէյրութ, 1918ին: 1935-39' ուսանած է Պէյրութի Սէն Ժոզէֆ Համալսարանի ճարտարագիտութեան Բաժինը, զոր աստղեկ յետոյ, 1946-78' աշխատած է որպէս Հալէպի Ելեկտրամատակարարման Եւ Ջրամատակարարման Ընկերութեան թեքնիք տնօրէն, միաժամանակ՝ հաստատութեան փոխընդիհանուր տնօրէն:

Դասաւանդած է Հալէպի Համալսարանի ճարտարագիտութեան (1961-71) Եւ Ելեկտրական ճարտարապետութեան (1983-88) բաժիններուն մէջ: Անոր հեղինակած աշխատասիրութիւնն՝ «*سرت و سر*» (Ճայն Եւ Ղոյս, 1967), առ այսօր իրբու դասագիրք կ'օգտագործուի համալսարանէն ներս:

1939էն ստանձնած է բազմաթիւ պաշտօններ Հալէպի Հայ Երիտասարդաց Ընկերակցութեան Գործադիր Մարմինէն ներս: Մինչև 1988 եղած է ՀՔԸՄի Սուրբի Կրթական Յանձնաժողովի երկարամեայ ատենապետը:

Ֆրանսերէնով իրատարակած է *La Culture Armenieenne, son Passé et son Avenir* երկիատորեակը (1998, 2004), արժանանալով Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Գէորգ Մելիտինեցի գրական մրցանակին:

Արիկ Զօրեան մահացաւ 22 Դեկտեմբեր 2016ին, Երեւան:

hagomik@yahoo.com
ՅԱԿՈՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ՆԵՐՍԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ

(1928–2016)

Լեզուարան, արեւելագիտ Ներսէս Մկրտչանը ծնուել է 1928ի Սեպտեմբերի 22ին, Երևանում:

Եղել է <<ԳԱԱ Արեւելագիտութեան Ինստիտուտ առաջատար գիտաշխատող>> Երեանի Խաչատոր Արքեանի Անուան Հայկական Մանկավարժական Համալսարանում դասապանդել է հայ բարբառագիտութիւն, լեզուարանութեան ներածութիւն, ընդհանուր լեզուարանութիւն, համեմատական քերականութիւն, արեամտահայերէն, գրաբար: Ու-

սումանսիրել է բարբառագիտութիւն, ազգագրութիւն, հայոց լեզուի պատմութիւն, միջլեզուային փոխառութիւններ, համեմատական քերականութիւն, ընդհանուր լեզուարանութիւն, լեզուական առնչութիւններ, սեպագիր, սեմական լեզուներ: 1995ին ստացել է բանասիրական գիտութիւնների դոկտորի գիտական աստիճան:

Նրա գրչին են պատկանուած Բոլորուրի Բարբառը (1971), Գամիրը Բարբառը, Ազգագրութիւնը եւ Բանասիրականը (1988), Երաժշկական Բառարան (2000), Բառերի Կենսագրութիւնից (1986), Սեմական Լեզուները եւ Հայերէնը (2005), Հայերէնից Փոխառեալ Բառեր Թուղթերէնի Բարբառներում (2008) եւ այլ աշխատութիւններ: Հետազօտել է արեւմտահայ (Անատոլիայի) միջանի բարբառներ՝ Սիլիհիսարի, Բողազեանի (Գամիրը), Մուրաշչա-եալյայի, Սթանոզի՝ իրենց ժողովրդական բանահիւսութեամբ եւ ազգագրութեամբ հանդերձ: Քրաղուել է նաև բանահաւարութեամբ: Ուսումնասիրել է հայերէնից գրական թուղթերէնին եւ նրա բարբառներին անցած 1500ից ավելի բառերը, փոխառութիւնները եւ հրատարակել համապատասխան բառարան: Նրա Երաժշկական Բառարանը ունի ոչ միայն բացատրական, այլև՝ ստուգաբանական ուղղուածութիւն: Այնտեղ կարեւոր տեղեկութիւններ կան հայ ժողովրդական երաժշտական գործիքների, պարարուեստի եւ իին հայկական խազերի վերաբերեալ: Յօդուածներ է գրել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ: Նրա Սպանութիւնից Մազապուրծների Ցուշերը գիրը տպագրուել է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-Ինստիտուտի կողմից:

Ներսէս Մկրտչեանը մահացաւ 30 Դեկտեմբերի 2016ին, Երեւանում:

<<<



ՄԵՍՐՈՊ ԱՐՔ. ԳՐԻԳՈՐԵԱՆ (1932-2017)

Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգոր-եանը (աւազանի անունով՝ Գեղրդ) ծնութել է 25 Հոկտեմբերի 1932ին, Հայոց քաղաքում: 1947ին ընդունվել է Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթի-իասի դպրեվանք: 1952ին համապարփակ ուսումնասիրութիւն է գրել Ստեփանոս արքեպիսկոպոս Սինեցու մասին, որը հրատարակութել է 1958ին, Պէյրուզում: 1953 Յունիսին աարտել է դպրեվանքը եւ ձեռնադրութել կոսակորութեան: 1953-56' դպրեվանքում դասաւանդել է հայոց պատմութիւն, գրաքար եւ մատենագրութիւն, միաժամանակ պաշտօնավարել է որպես գրադարանի փոխտնօրէն, ծեռագրատան գլխաւոր պատասխանատու եւ տպարանի տեսուչ: 1956ին պաշտամանել է Վարդապետական թեզ՝ «Կիլիկիոյ Կաթողիկոսութեան՝ Անթիիասի Ձեռագրերու Ընդարձակ Նկարագրութիւնները» Նիկողով: 1956-57' 10 այլ միարաների հետ կողմնորոշուելով ի նպաստ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան, եղել է Անկախ Սիարանութեան դպրեվանքի տեսուչ: 1957-58' Պէյրուզի ՀԲԸՆ Յովակիմեան-Մանուկեան Մանչերի Երկրորդական Վարժարանում դասաւանդել է կրօն, գրաքար եւ մատենագրութիւն, միաժամանակ հովութիւն արել: 1959ին Գ. Կիլպանկեան Հիմնարկութեան մրցանակ-կրթաթոշակով մեկնել է Անգլիայի Դարիջմ Համալսարան՝ հետևելու արեւելագիտութեան եւ աստուածաբանութեան: 1959-61' ուսման տարիներին, եղել է Վիեննայի այցելու հոգեւոր հովիլ: Ասարտերով ուսամը 1962 Յունուարից ՆՍՕՍՏ Վագգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակուել է Վիեննայի հոգեւոր հովիլ: 1964 Յունիսին ստացել է արեւելագիտութեան դոկտորի գիտական աստիճան, պաշտամանելով՝ «Հայ ժողովորի Մասնակցութիւնը Օսմանեան Հանրային Կեանքին Արեւելեան Անաստոյիայի եւ Սիրիայի Մէջ 1860-1908» թեզը: Նոյն թուականի Յովիսին կազմակերպել է Վիեննայի Ս. Հոգիսիմէ Եկեղեցու հիմնորհները: 1964ին աշխուժօրէն գրոճակցել է կարդինալ Ֆրանց Կտօնիգի հիմնադրած Պոլո Օրիենտի կազմակերպութեան հետ: 1964-74' եղել է Մայր Աթոռի պաշտօնական ներկայացուցիչը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում: 1964-78' միաժամանակ հովուել է Յունաստանի հայ համայնքին: 1969ին պաշտօնապէս նշանակուել է Պոլո Օրիենտի աստուածաբարանական խորհրդատու եւ Մայր Աթոռի ներկայացուցիչը: 1970ին նոյն կազմակերպութեան խորհրդատուական մարմնի հետ կազմակերպել է Հին Արեւելեան Ուղղափառ եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ անպաշտօն Երկխոսութիւն:


1979ին նշանակութել է Կենտրոնական Երոպայի և Շուշիայի հայրապետական պատուիրակ, 1980ին՝ Հայ Եկեղեցու կանոնադրութեան մշակման յանձնախմբի անդամ: 1986 Սեպտեմբերի 21ին ծենսադրութել է եպիսկոպոս, 1992ին ստացել է արքութեան պատի, 2002ին՝ պարգևատրութել է «Ա. Ներսէս Շնորհակի» շքանշանով, իսկ 2003ին՝ «Ա. Սահակ-Ա. Մեսրոպ» շքանշանով:

1981ից Վիեննայի Համալսարանի Բիզանդագիտութեան Բաժնում դասաւանդել է հայ ժողովրդի քաղաքական պատմութիւն եւ գրաբար, դասախոսութիւններ է կարդացել «հայ միջնադարեան մատենագրութիւն», «քրիստոնարանական վէճեր Բիզանդական Կայսրութեան մէջ» թեմաներով: 1986ին Վիեննայի Համալսարանը սրբազն հօրը շնորհել է պրոֆեսորի կոչում:

Ետինակ է մի շարք գրքերի, ուսումնասիրութիւնների եւ յօդուածների, ինչպէս՝ Սկրիփանոս Արքավիշնկոպոս Սինեցի, Հայ ժողովրդի Մասնակցութիւնը Օսմանեան Հանրային Կեանքին Արքելեան Անապոլիայի եւ Սիրիայի Ալջ 1860-1908 թթ., Ֆրանց Վերֆէլ եւ Կոմիլիա (գերմաններէն) եւ Հայ Եկեղեցին, Հրապարակիչ Վանադեցիները եւ Սերէոսի Գրքի Վերականգնման Մասին հատորները: Լիբանահայ աշակերտը Երկար տարիներ հայ Եկեղեցու պատմութիւն է սովորել նրա Կրօնի Դասագիրք Վեցհատորեակով:

Մեսրոպ Արք. Գրիգորեանը մահացել է 14 Յունուարի 2017ին, Վիեննայում: Յուղարկաւորութիւնը կատարուել է Յունուարի 30ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միարանական գերեզմանատանը:

||||



ՎԱՅԼԱԽ ԶԵՐՆԻ

(1931-2017)

Զէխ հայագէտ-վիրացագէտ, կովկասագէտ, հայ գրականութեան թարգմանիչ Վացլավ Զերնին ծննել է 25 Մայիս 1931ին: 1950ականներին Պրահայի Կարլի Համալսարանում պրոֆեսոր Եղիշէկայի մօտ ուսանել է հայագիտութիւն: Յետագայում նոյն համալսարանի Արեւելեան Գիտութիւնների Բաժնում ուսուցանել է իր իսկ հեղինակած համընդհանուր կովկասագիտութիւն դասանիթը: Տիրապետել է ոչ միայն արևելահայերէնին, այլև արեւմտահայերէնին: Զերնին թարգմանել է Խաչատրու Արովեանի Վերք Հայաստանի, Եղիշէ Զարենցի Երկիր Նաիրի Վէպերը,


Ակսել Բակոնցի Մեր Յեղերի Սերմնացանը պատմուածքների ժողովածուն, Պերճ Զեյթոնցեանի Ամենապիշուր Մարդը Երկը, Նաեւ՝ Գրիգոր Նարեկացի, հայրէններ (Նահապետ Քոչակի անուամբ), Սայեաթ-Նովա, Դանիէլ Վարուժան, Զահրատ: Նրա մօտ հայագիտութիւն են ուսանել չես երիտասարդ գիտնականներ Միլադա Կիլանովան, Աննա Սոխովան եւ Վերոնիկա Մարշիկովան:

Չերնին թարգմանել է Նաեւ վրաց գրականութեան դասականների, դասաւանդել է վրացերէն, չերքէզերէն եւ աւարերէն:

Իր վերջին թարգմանութիւնն անգերէնից էր՝ Աննա Էլիզարէթ Ռետզարթի Հայերը գիրը (Պրահա, 2003):

Պրոֆեսոր Վազլաւ Չերնին մահացաւ 17 Յունուարի 2017ին:

Օրեր Համաերոպական Ամսագիր



ՎԱՀԵ ՊԱԼԱՏՈՒՆԻ

(1925–2017)

Պատմաբան, գրող, թարգմանիչ Վահե Պալատունի ծնած է 1925ին, Զակագիկ (Եղիպոտո), Մեծ Եղեռնէն վերապրած Սուրէն եւ Հայկոնի Պալատունիներու ընտանիքին մէջ: Անոր վրայ մեծ ազդեցութիւն ունեցած է մօրեդապարը՝ բանաստեղծ Հմայեակ Շեմսը (Սափրիշեան), որոն ստեղծագործութեան հանրահոչակամամբ գրաղաճ է իր կեանքի ընթացքին:


Պալատունի 1956ին տեղափոխուած է ԱՄՆ, որ ուսանած է հինոյի Համալսարանը: 35 տարի դասաւանդած է Նիւ Օրլէանզի (Լուիզիանա) Գործարար Վարչարարութեան Քոլէճը:

Պալատունի ինքնուրոյն եւ թարգմանական գործերով աշխատակցած է հայկական եւ ամերիկան մամուվին: Իր Թարգմանութիւնները. Քերթուած եւ Արձակ հատորը (1973) կ'ընդգրկէ ստեղծագործութիւններ Շեյքսփիրէն, Փըրսի Շեյխէն եւ Օսբար Ուայլտէն: 1998ին իր եւ Մարկրէթ Մերքիսի խմբագրութեամբ լոյս տեսած է *Armenian Merchants of the Seventeenth and Early Eighteenth Centuries* հատորը: Հրատարակած է Նաեւ Հմայեակ Շեմսի Ընդիր Երկեր. Յիշապակի Հագոր (1994), *Hemayak Shems, For the House of Torkom* (1999), Երգեր Հմայեակ Շեմսի Խոսքերով (2001) հատորները, Հայկական Ուխլագնացութիւն Պատմութեան Միջով ուղեգրութիւնը (2003), ինչպէս Նաեւ Շեմսի՝ անգերէն թարգմանած Խաչատուր Արութեանի Վեր Հայասդանի վէպի յառաջարանը՝ *The Preface to Wounds of Armenia. Lamentation of a Patriot: A Historical Novel* (2005): Անգերէն թարգմանած է Շեմսի արձակ բանաստեղծութիւններու հատընտիրը (*Hmayak Shems: A*

Poet of Pure Spirit, 2010, ճոն Կերիի հետ), ինչպէս նաև Հմայեակ Շեմս, Անարար Ոգու Բանասդողը (2012) եւ Հմայեակ Շեմս, Ծաղկաքաղ (2013) հասորները:

Վահէ Պալատոնի մահացած է 20 Յունուար 2017ին, Նիւ Օրլէանզ:

«»



գիտական գծով փոխտնօրէն, 1992-98' Նախագահ: 2011ին արժանացել է «Մովսէս Խորենացի» շքանշանին, 2012ին՝ «Գրիգոր Նարեկացի» յուշամեդայի:

Հեղիսակ է հայ արուեստի վերաբերեալ բազմաթիւ յօդուածների, մենագրութիւնների եւ գրքերի՝ Վաղարշակ Էջիրէկեան [Պատկերանիստ] (1980), Իսաբէկեան, Էրուարդ Հմայեակի (1985), Թ. Խաչեկան (է. Իսաբէկեան, 1988), Եռիկ Պեղրուսեան (1989, 2012), Ուլքէն Արակեան (2002), Որերք Էջիրէկեան, Արա Շիրազ, Էրուարդ Խարազեան (2010), Հայ Կերպարուսդի Կէսդարեայ Քրոնիկոն. 1962-2014, Յօդուածներ եւ Հարցագործեալ. 55 Կերպարուսդագէլ (Ա. Հոր., 2014):

Պոլոս Հայթայեանը մահացաւ 6 Փետրուարի 2017ին, Երեանուա:

«»

ՀԵՆՐԻԿ ԳԱԼՍՏԵԱՆ

(1942–2017)

Գրականագէտ, լեզուաբան, հրապարակախոս Հենրիկ Անուշաւանի Գալստեանը ծնուել է 22 Յուլիսի 1942ին, Կապանի Ծաւ գիտում: 1946ին ընտանիքով տեղափոխուել են Երեան: 1961-66' սովորել է ԵՊՀում: 1968-78' եղել է ՀՀՍՀ ԳԱ Մանուկ Աբեղեանի Անուան Գրականութեան հստիսութիւն գիտաշխատող, 1974ին պաշտպանել է թեկնածուական «Վահագն Դավթեանի Պոեզիան» նիմունվ: 1978-81' վարել է ԳԱ նախագահու-

թեան Փիլիսոփայութեան ու Բանասիրութեան բաժանմոնքի գիտքարտուղարի պաշտօնը: Այնուհետեւ ԵՊՀ հրատարակչութիւնում դեկավարել է ուսումնական գրականութեան բաժնի աշխատանքները: 1983-97' դասաւանդել է ԵՊՀում: Այնուհետեւ՝ Երեանի Պետական ճարտարապետական Համալսարանում, Հայրուսակ Ինստիտուտում: 2003ից հայոց լեզու է դասաւանդել Բրիտանի Անուան Լեզուարանական Համալսարանում:

Գալստեանը գրել է չորս տասնեակի հասնող գիտական աշխատանքներ, որոնք վերաբերում են ժամանակակից հայ գրականութեանը եւ յատկապէս՝ բանաստեղծութեանը: Գրել եւ կազմել է Վահագն Դավթեանի Պոեզիան (1978), Սովետահայ Գրականութեան Տարեգրութիւն (1986), Սովետահայ Պոեզիա. Թրեսդոմարդիա (1986), Լեզուական Ալորեայ Հոգսեր (Ընդունելութեան Քննութիւններ. Յեղթնեական Մդրումներ) (2005), Շիշկը եւ Միայլ. Բառագործութեան, Բառաձեւի եւ Կապակցական Միալները Հայերէնում (2007) հատորները:

Վերջին տարիներին Գալստեանն առաւելացէս հակուած էր արդի հայրէնին վերաբերող հարցերի լուսաբանմանը: Պարբերականներում յաճախ է անդրադարձել լեզուական զանազան շեղումներին ու աղաաաղումներին: Նրա գերագոյն նպատակն էր մաքրամաքրու տեսնել եւ հայ գրականութինը, եւ հայ պոեզիան, եւ հայոց լեզուն:

Հենրիկ Գալստեանը մահացաւ 10 Փետրուար 2017ին, Երեանում:

ccc



ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԵԱՆ (1938-2017)

Գրականագէտ Մելս Գէորգի Սանթոյեանը ծնուել է 22 Մարտի 1938ին Կիրովական քաղաքում (այժմ՝ Վանաձոր): 1962ին աւարտել է Երեանի Խաչատուր Արուեանի Անուան Մանկավարժական Ինստիտուտի Պատմաթեզուագրական Ֆակուլտէտը: Աշխատել է Կիրովականի Յրդ գիշերօրիկ դպրոցում որպէս աւագ ջոկատավար, Երեանի Խաչատուր Արուեանի Անուան Պետական Մանկավարժական Համալսարանի Կիրովակա-

նի մասնաճիւղում՝ փիլիսոփայութեան աւագ դասախոս:

1969ից աշխատում է Կիրովականի Պետական Մանկավարժական Ինստիտուտում (Ներկայում՝ Վանաձորի Պետական Համալսարան): 1969-70' աշխատել է որպէս Կիրովականի Մանկավարժական Ինստիտուտի Մանկավարժութեան Ֆակուլտէտի դեկան, 1970-74' Բանասիրական Ֆակուլտէտի դեկան, 1974-78' ուսումնական աշխատանքների գծով պրոռեկ-

տոր: 1988-2013՝ քառորդ դար, ղեկավարել է Կանաձորի Պետական Մանկավարժական հնստիտուտի Գրականութեան Ամբիոնը:

1972ին ստացել է բանասիրական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան՝ «Չարենցի Գեղագիտական Հայեացընթրը» թեկնածուական ատենախօսութեան համար, 1976ին՝ դրցենտի կոչում, 2003ին՝ դոկտորի գիտական աստիճան, 2009ին՝ պրոֆեսորի կոչում: Յիսունից աւելի գիտական յօդուածների, բազմաթի հրապարակային ելոյթների, գեկուցների, յորելեանական երեկոների հեղինակ է, «Հայաստանի գրողների եւ թատերական գործիչների միութիւնների անդամ:

Հեղինակել է Ու Կը Պարեն Միշտ (1978), Էպիկական Կերպարի Սրբեղման Զափումները (1994, 2006), Չարենցը եւ Գրական Ախեմափիզմը (1998), Տաղի Մողերից Ալկը (Քենահոսական)՝ Ի Վերայ Հրաշեայ Սարուխանի Պոեզիայի (2000), Յ. Թումանեան. Պոետիկայի Հարցեր (համահեղինակ՝ Ու. Թումանեան, 2002), Սերունդի Հոգեւոր Հացը (Յուշերի Գիրը՝ Նոկրուած Պարոյր Սեւակին) (2003), Գրականագիտական Բառարան (համահեղինակ՝ Արեն Սանթոյեան, 2006), Գրական Ալեղոջածներ (2006), Գրականագիտական Բառարան (2009):


Տպագրութեան է պատրաստել, խմբագրել 70 Գարուն. Գուսան Զաքարեան (1992), Համզայիման (1997), Խորեն Ալագ Քահանեայ Խանզարեան. Յուշեր եւ Տպատրութիւններ (1998), Գ. Թովմանեան. Հաւագրի Կանթեղներ (2000) գրքերը:

Մելս Սանթոյեանը մահացաւ 19 Մարտի 2017ին, Կանաձորում:

||||

ՎԱՐԴԻՄԻՐ ԲԱՐԵՍՈՒՐԻԱՐԵԱՆ (1927–2017)

Պատմաբան, պատմական գիտութիւնների դոկտոր (1968), պրոֆեսոր (1973), «ՀԱԱ ակադեմիկոս (1994), «գիտութեան վաստակաւոր գործիչ (2003) Վարդիմիր Բախչիի Բարիսուդարեանը ծնուել է 22 Սեպտեմբեր 1927ին, Կրաստանի Մարսելովի (Բրոբայու) շրջանի Ալբեօրիի գիտում: 1945-50' սովորել է ԵՊՀ Պատմութեան Բաժնում: 1954ին թեկնածուական է պաշտպանել ՀԽՍՀ ԳԱ Պատմութեան հնստիտուտ, ակադեմիկոս Ս. Ս. Երեմեանի ղեկավարութեամբ՝ «Հայաստանի 9-11րդ Դարերի Աւատադիրական Հողատիրութիւնը» նիւթով: 1955ին աշխատանքի է անցել ԳԱ Հայաստանի Պատմութեան Պետական Թանգարանում՝ որպէս կրտսեր գիտաշխատող: 1958-90՝ աշխատել է



տիտուուտ, ակադեմիկոս Ս. Ս. Երեմեանի ղեկավարութեամբ՝ «Հայաստանի 9-11րդ Դարերի Աւատադիրական Հողատիրութիւնը» նիւթով: 1955ին աշխատանքի է անցել ԳԱ Հայաստանի Պատմութեան Պետական Թանգարանում՝ որպէս կրտսեր գիտաշխատող: 1958-90՝ աշխատել է

ՀԽՍՀ ԳԱԱ Պատմութեան հնատիտուտում, իբրև կրտսեր գիտաշխատող, գիտքարտուղար, աաազ գիտաշխատող, փոխտնօրին, հայ գաղյավայրերի պատմութեան բաժնի վարիչ: 1990-2000' եղի է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, 2000-06' փոխնախագահ, 2005-6ից՝ մարդարանական գիտութիւնների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 2006-11' հայագիտութեան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2011-17' ՀՀ ԳԱԱ նախագահի օգնական:

Աշխատութիւնները վերաբրում են Հայաստանում աաատատիրական հողատիրութեանը, հայ խորհրդային պատմագրութեանը, հայ-ռուսական յարաբերութիւններին, 1905-07 յեղափոխական շարժումներին: Նա առաջին մասնագէտներից էր, որ գիտակցելով գաղյավայրերի պատմութեան հետազոտութեան կարեւորութիւնը, դարձաւ այդ ուղղութեան համակարգուած ու գիտական նորովի ուսումնասիրութեան սկզբնաւորողներից մէկը: Նոր Նախիջեանի Հայկական Գաղութի Պագմութիւն (Հտր. 1-2, 1967 եւ 1985) մենագրութեան մէջ աղբիւրագիտական հարուստ յենքով լուսաբանել է գաղութի տնտեսական, հասարակական-քաղաքական եւ մշակութային պատմութիւնը, հայ գաղութի նշանակայի դերը հարաւային Ռուսաստանի գրեթէ անմարդաբնակ տափաստանները իրացնելու, առեւտրատնտեսական կեանքը զարգացնելու գործում: Նման արժեքաւոր հրատարակութիւններ են նաև նրա Մուկուսայի եւ Պետերրուտգի Հայկական Գաղութների Պագմութիւն (XVIII Դարի Կէս - XX Դարի Ալիքը) (2010) եւ Ռուսաստանի Հայ Գաղթօջախների Պագմութիւն (2015, համահետինակ' Յովիաննէս Ալքրաննեան) աշխատութիւնները: Բարխուտաբնանի՝ Պատմութեան հնատիտուսի Հայ Գաղթօջախների եւ Սփիտքի Պատմութեան Բաժնի դեկավարութեան ներքոյ ստեղծուեցին հայ գաղյավայրերի պատմութեանը նուիրուած մի շարք յօդուածների ժողովածուներ՝ Հայ-Հունգարական Պագմական եւ Մշակութային Կապերի Պագմութիւնից (1983), Հայ Ազագագրական Շարժումները եւ Հայկական Գաղթավայրերը 16-18-րդ Դարերում (1985), Էջեր Հայ Գաղթավայրերի Պագմութեան (1996):

Հայաստանի անկախացումից յետոյ Բարխուտաբնանի խմբագրութեամբ լոյս տեսաւ հայ ժողովորդի ամրոջական պատմութիւնն ընդգրկող չորս դպրոցական դասագիրք: Մասնակցել է հայ ժողովորդի պատմութեան ակադեմիական բազմահատորեակի ստեղծմանը: Բարխուտաբնանը Համագյային Հայ Կորթական եւ Մշակութային Միութեան Հայագիտական Բարձրագոյն Հիմնարկի տնօրին Երուանդ Փամբուկեանի հետ սփիտքահայ դպրոցների համար հրատարակել է Հայոց Պագմութիւն դպրոցական դասագրքի առաջին գիրքը (Պէյրութ, 1998), որն ընդգրկում է Հին Հայատանի պատմութեան ժամանակաշրջանը:

Վկադիմիր Բարխուտաբնանը Երկար տարիներ եղի է գիտական տարբեր հիմնարկների Բարձրագոյն Որակաւորման Յանձնաժողովի եւ գիտական խորհուրդների անդամ եւ գործոն մասնակցութիւն է ունեցել դրանց


աշխատանքներին: Երկար տարիներ եղել է Հոգեւոր Խորհրդի անդամ: Աշխատ մասնակցութիւն է ունեցել Օշականի Սուլը Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը:

Նա արժանացել է բազմաթիւ պարգևների՝ ԽՍՀՄ Պատույ Հշան, «Հ. Մեսրոպ Մաշտոց», Մայր Առող Ս. Էջմիածնի «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ», «Կրթութեան Եւ Գիտութեան Նախարարութեան ոսկէ շքանշան: 1985ին ստացել է Հունգարիայի ԳԱ շքանշան: 1998ից Բնութեան Եւ Հասարակութեան Մասին Գիտնականների Միջազգային Ակադեմիայի անդամ է:

2005ին իր խմբագրութեամբ հրատարակուել է Ասրուածաշնչական Հայական գիտաժողովի նիւթերի մեծարժեք հատորը: 2016ին լոյս տեսաւ նրա վերջին հատորը՝ Ուրուագիծ Միջնադարեան Հայկական Մշակոյթի Պատմութեան X-XIV դր.:

Հանգուցեալ խորապէս կը գիտակցէր Հայկազեան Հայագիրական Հանդէսի արժեքին եւ գործնապէս ջանադիր էր Հանդէսի Երեանեան շնորհանդէսներուն թափոյնս կայացման:

Վաղիմիր Բարիսուտարեանը մահացաւ 24 Մարտ 2017ին, Երեանում:



ՊԱԻԷԼ ԶՈՐԱՆԵԱՆ

(1948-2017)

Պատմաբան, «ԳԱԱ Արեւելագիտութեան Խնստիտուտի (Աի) Արեւելեան Աղրիոգիտութեան Եւ Պատմագրութեան Բաժնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Պամէլ Աշոտի Զօրանեանը ծնուել է 1948 Մարտի 15ին Աղրեցանական ԽՍՀ Խանլար քաղաքում (հայրենի գիւղ՝ Փիփ-Զագիկ): Կրթութիւնը ստացել է տեղի հայկական միջնակարգ դպրոցում, այնուհետեւ 1973ին աւարտել է ԵՊՀ Պատմութեան Ֆակուլտէտը: 1974-76՝ կովկասագիտութիւն-վրացագիտութիւն մասնագիտացմամբ ուսանել է ՀԽՍՀ ԳԱ Անում, ուսումնառութիւնը իրականացնելով Վրացական ԽՍՀ ԳԱ Զեռագրերի Խնստիտուտում ակադեմիկոս է. Պ. Մետրենելու ղեկավարութեամբ, եւ թեկնածուական պաշտպանել 1982ին՝ «Հայերը Մերձաւոր Արեւելյում Ըստ Վրաց Ուղեգրութիւնների» նիւթով, իսկ դոկտորականը՝ 2006ին՝ «Հայուս-Վրացական Յարաբերութիւնները» Ժ. Դարի Երկրորդ Կէսին» նիւթով, որոնք յետագայում հրատարակուեցին:

Զօրանեանը գիտական գործունեութիւնը սկսել է Անում. 1977-85՝ աշխատել է որպէս Անի Կովկասագիտութեան Եւ Բիզանդագիտութեան Բաժնի կրտսեր գիտաշխատող, 1985-95՝ «ԳԱԱ Պատմութեան Խնստիտուտի

աւագ գիտաշխատող, 1995–96’ ՀՀ ԳԱԱ ԱԻԻ Քրիստոնեայ Արեւելք Բաժնի վարիչ, 2002-13’ գիտական գծով փոխտնօրէն: 2007ից որպէս աւագ գիտնական-վերլուծաբան աշխատել է ՀՀ ՊՆ Ազգային Շազմավարական Հետազոտական Համալսարան, ՊԱՀՀ:

Զօրանեանը նաեւ ՀՀ ԳԱԱ ԱԻՈՒ գործող ԲՈՀՀ 006 «համաշխարհային պատմութիւն», այնուհետեւ՝ ՊԱՀՀու գործող ԲՈՀՀ 056 «քաղաքագիտութիւն» մասնագիտական խորհուրդների անդամ էր:

Կաստակաշատ գիտնականը հեղինակել է 150ից աւելի գիտական հրապարակումներ, բազմաթիւ յօդուածներով է հանդէս եկել նաեւ Հայ Եկեղեցու Հանրագիտարան, Քրիստոնեայ Հայաստան, Դարարադեան Ազգագրական Պագետազմ (1988-1994 թթ.) հանրագիտարաններում, Հայ Դասական Մագիստրագութիւն էլեկտրոնային գրադարանի շարքում: Նա կատարել է երկու տասնեակ գիտական աշխատութիւնների խմբագրում: Նրա գիտական հետազոտութիւնները նույրուած են հայոց պատմութեան, հայ-վրացական, հայ-ռուսական յարաբերութիւնների, վրացական ուղեգործութիւնների ուսումնասիրութեանը: Ժարգմանաբար հրատարակել է Ակակի Շանհձէի Հին Վրացերէն Լեզուի Քերականութիւն աշխատութիւնը (Հ. Մարգարեանի հետ համատեղ): 1990ին լոյս է տեսել նրա մասնակցութեամբ կազմուած Հայ-Ռուսական Յարաբերութիւնները XVIII Դարի Երկրորդ Կեսին (1760-1800 թթ.) փաստաթյաերի ժողովածոն, 1999ին նրա առաջարանով եւ աշխատասիրութեամբ վերահրատարակուել են Մակար Բարիտուտարեանցի Արլուանից Երկիր եւ Դրացիք ու Արցախ տեղագրական աշխատութիւնները:

Զօրանեանի գրչին են պատկանուած հայ գաղթօջախների, Արցախի միջնադարեան պատմութեան հիմնահարցերի ուսումնասիրութիւններ: Նրա առանձնայատուկ ուշադրութեան կենտրոնում էին յատկապէս հայ միջնադարեան աղբիւրագիտութեան եւ պատմագրութեան հարցերը: Նա իր գրչով պայքարուած էր նաեւ Հայաստանի պատմութիւնը նենգափոխել ցանկացող թուրք-աղբերեջանական հեղինակների դէմ:

ՀՀ ԳԱԱ ԱԻԻ Կողմից հրատարակուող Հայաստանի Յարակից Երկրների Պատմութիւն քառահատորի հեղինակներից եւ խմբագրական խորհրդի անդամ էր: Նա եղել է նաեւ այդ հրատարակութեան երկրորդ հասորի պատասխանատու խմբագիրը, 1999-2003’ Պայմարանասիրական Հանդէսի խմբագիր տեղակալը, 2013ից՝ Բաներ Հայագիտութեան միջազգային հանդէսի գլխատոր խմբագիրը: Տարբեր տարիներին հրատարակուած Հայոց Պատմութիւն դպրոցական դասագրքերու նա հեղինակել է ոչ միջնադարեան Հայաստանի եւ Արևելեան Այրէկովկասի պատմութեան շարադրանքները:


Մասնակցել է արտասահմանեան միջազգային գիտաժողովների, գեկուցել Արեւելագէտների 35րդ (Բուրապէշտ) և 37րդ (Մոսկով) համաշխարհային համագումարներում:

Նա վարել է նաեւ թեմնաւոր գիտամանկավարժական աշխատանք դասաւանդը է Դափիր Անյայց Համալսարանում, Խաչատուր Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարանում, ԵՊՀում, Միսիթարեան Միարանութեան Երեանի Կրթահամայիրում, <<ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Արեւելագիտութիւն մասնագիտութեամբ մագիստրականաւում են.։ Նրա գիտական ղեկավարութեամբ պաշտպանուել են մէկ տասնեակից աւել թեկնածուական ատենախոսութիւններ։

Յետիշորիրդային շրջանում եղել է <<Նախագահին Առընթեր Ներման Յանձնաժողովի անդամ։

Պատէ Զօրանեանը մահացաւ 18 Մայիս 2017ին, Երեանուամ։

<<<



ՍԵՐԳԷՅ ՍԱՐԻՆԵԱՆ

(1924–2017)

Սերգէյ Սարինեանը ծնուել է Արցախի Սէյտիշէն (այժմ՝ Խաչէն) գիտում 17 Նոյեմբեր 1924ին։ 1941–42՝ աշխատել է ուսուցիչ, 1942–43՝ մասնակցել է Գերմանիայի դէմ պատերազմին, վիրատրուել եւ վերադարձել հայրենի գիտ, շարունակել ուսուցչութիւնը ծննդավայրի դպրոցում։ 1949ին աւարտել է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտէտը։

1952ին աշխատանքի է ընդունուել ԳԱԱ Մանուկ Արենեանի Անուան Գրականութեան Ինստիտուտում (ԳԻ) որպէս գիտաշուլթեան Բաժնի վարիչ։

1967ին Սարինեանին շնորհուել է բանասիրութեան դոկտորի գիտական աստիճան, 1970ին՝ պրոֆեսորի կոչում։ 1990ին ընտրուել է ԳԱԱ թղթակից անդամ, 1996ին՝ ԳԱԱ ակադեմիկոս։

Սարինեանի գրականագիտական որոնուաներն սկսում են 1940ականներից եւ հասնում մինչեւ վեցին՝ «Գրականագիտական Մեթոդներ» յօդուածը, որն անշափ կարեւոր տեսական ներդրում է հայ գրականագիտութեան մէջ։

Ազգային գաղափարաբանութեան մեծ կրող Սարինեանը թողել է գրականագիտական պատկանելի ժառանգութիւն՝ Թնեադարական Ռէալիզմի Ակադեմիայի պատրուումը Հայ Գրականութեան Մէջ (1955), Ռաֆֆի (1957), Գրական Դիրողութիւններ (1964), Հայկական Ռոմանիզմ (1966), Քննադարու-

թիւնը եւ Գեղարուսակակած Զարգացումը (1973), Գրական Դէմքեր (1976), Մուլրացան. Տիպարանութիւնը, Էթիկան, Պատրմութեան Փիխստիպաթիւնը (1976, 2004), Գեղարուսակակած Գրականութեան Պատրմականութիւնը (1979), Սերունդներ եւ Աւանդներ (1984), Ռաֆֆի. Գաղափարների եւ Կերպարների Համակարգը (1985, Բ. հրատ.)¹ 2010), Հայ Ռէալիզմի Պատրմական Ուժին. Հայ Ռէալիզմի Պատրմութեան եւ Տեսութեան Հարցեր (1986), Հայոց Գրականութեան Երկու Դարը (6 հատոր, 1988, 1989, 2002, 2004, 2009, 2015), Լետն Շանթ (1991), Բանասպեճի Յայլունութիւնը (1998), Հայ Գաղափարաբանութիւն (Պատրմաքննական Տեսութիւն) (1998, Բ. լրամշակուած հրատ.)² 2005), Պարոյր Սեւակ. Բանասպեճծովութեան Գիրութիւնը (2006), Շարունակուող Լեզենդ (2008), Ապաշխարանք եւ Թողութիւն (2010), գրել է բազմաթիւ գիտական եւ գեղարուսաստական գրքերի առաջարաններ, խմբագրել տասնեակ գրքեր: Շուրջ կէս դար գրականագէտի յօդուածները ուղղութիւն են տուել հայոց գրական կեանքին՝ յաճախ յարուցելով նաեւ կրցու բանավէճեր:

Սարինեանի ջանքերով եւ խմբագրութեամբ են իրականութիւն դարձել Հայ Նոր Գրականութեան Պատրմութիւնի (1962-79) հինգհատորեակը, որի բազմաթիւ գլուխների հեղինակը հենց ինք է, ինչպէս նաեւ՝ Երկիատոր Հայ Քննադարութեան Պատրմութիւնը (1985-89), եւ՝ Հայ Վէպի Պատրմութիւն (19-րդ Դար) (Ա. հատոր)³ 2005) ուսումնասիրութիւնները:

«ՀԱԱ ԳԻՈԱ ԾԵԾՆԱՐԿՈՒԱԾ հայ գրականութեան պատմութեան վեցհատորեակի միակ Յրդ հատորն է որ լոյս է տեսել ցարդ՝ ընդիհանուր խմբագրութեամբ Սերգէ Սարինեանի: Հատորի բազմաթիւ գլուխների հեղինակը նոյնպէս ինք է: Ակադեմիկոսին է վստահուել նաեւ Հայոց Պատրմութիւն ակադեմիական Երրորդ հատորում «Հայ Մշակոյթը 18րդ Դարի Երկրորդ Կէսին եւ 19րդ Դարի Առաջին Կէսին, Գրականութիւն» հատուածները: Սարինեանը մեծ վաստակ ունի նաեւ դպրոցական դասագրքերի ստեղծման գործում. շուրջ Երկու տասնամեակ Սարինեանի եւ Հենրիկ Բախչինեանի հեղինակած Հայ Գրականութիւն դպրոցական դասագիրքը ծառայում է հանրակրթութեանը:

Սարինեանի ողջ ստեղծագործական կեանքը գրականագիտութեան գիտականացման հաստատակամ ճանապարհ է: Նրա ուսումնասիրութիւնները նույրուած են հայ Նոր գրականութեան պատմութեան ու տեսութեան՝ գրական ուղղութիւնների, գրականագիտութեան մեթոդների մեկնարանման հարցերին, հայ գրականութեան պատմութեան պարբերացման, զարգացման օրինաչափութիւնների, գրական դպրոցների եւ դասական գրողների ստեղծագրծութեան գիտական մելքնարանման սկզբունքներին, արդի հայ գրականութեանը, գրական Երեւյթների պատրմական ու տիպարանական, գեղագիտական ու փիլիստիփայական հայեցակարգային քննութիւնը:

Նա հայ գրականագիտութեան մէջ փիլիսոփայական մեթոդի հիմնադիրն է, մշակել է տասնեակ մասնագիտների՝ ստեղծելով գրականագիտութեան ակադեմիական դպրոց: Գիտական գործի հմուտ կազմակերպիչ՝ միքանի տասնամեակ դեկանը է ԳԱԱ Գրականութեան հնստիտուտում գործող մասնագիտական խորհուրդը:

Սարինեանը ոչ միայն անուանի գրականագիտ է, այլև արձակագիր: Նրա հ Հեճուկս, հ Գիրութիւն (Յուշերի Երկրի Առասպելը) (2016) յուշագրութիւնը յարուցել է գրական բանավէճ:

Անհանգիստ ոգի էր, որոնոր, պրայտող մտքով, աշխատասէր ու բանիքուն մշակ, որ պահպանեց իր աշխատունակութիւնը մինչեւ կեանքի Վերջին օրը՝ ծառայելով հայոց գրականութեանը:

93ամեայ իմաստուն ծերունին իր մահկանացուն կնքեց 8 Յունիս 2017ին, վիրահատութեան պահին:

ՎԱՆՈ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ
vano.exiazaryan@mail.ru



ԼԻԼԻԹ ԶԱՔԱՐԵԱՆ (1939-2017)

Արուեստաբան, արուեստի քննադատ Լիլիթ (Էլլա) Զաքարեանը ծնուել է 1939ի Յունիսի 17ին, մտաւորականի ընտանիքում: 1961ին աւարտել է ԵՊՀ Պատմութեան Ֆակուլտետը և աշխատանքի անցել ՀԽՍՀ ԳԱ Արուեստի հնստիտուտում: 1965-68' սովորել է Մոսկովայի Լոմոնոսովի Անուան Համալսարանում եւ 1970ին պաշտպանել թեկնածուական՝ «Մի Խոմք Ձեռագրեր Վասպորականի Գյուտաներից» նիւթով, ստանալով արուեստագիտութեան թեկնածուի գիտական աստիճան: 1985ից աշխատանքի է անցել Մատենադարանում, որպէս աւագ գիտաշխատող: Ամունացած էր նշանատր հնագէտ, պատմաբան, Գէորգ Տիրացեանի (1926-93) հետ:

Նա 1960-70ականներին ասպարեզ իջած հայաստանեան արուեստաբանների շրջանակի մի հիմայասուկ ներկայացուցիչ էր. արուեստաբաններ, որոնք ազգային մշակութային զարթօնքի գաղափարներին իրենց նուիրուածութեամբ եւ արդիադաւան հետաքրքրութիւններով ծգտուած էին յաղթահարել հայ արուեստաբանութեան մէջ ստայինեան ժառանգութեան մտածողութիւնը: Լիլիթ Զաքարեանը Վիլիելմ Մաթետսեանի, Հենրիկ Յովհաննիսիսանի, Վիգեն Ղազարեանի հետ միասին, տեսական գրականութեան հանդէա իր հետաքրքրութիւններով, երոպական լեզուների իմացութեամբ, կենդանի արուեստի ու նկարիչների հետ անընդհատ շփմամբ՝

ձգողամ էր կենդանութիւն հաղորդել խորհրդահայ արուեստաբանութեան կարծրացած սկզբունքներին: Խորհրդահայ իրականութեան մէջ, երբ արուեստաբանը գիտական աստիճան ստանալու հնարաւորութիւն չունէր, նա առաջիններից էր, որ իր թեկնածուական պաշտպանեց Ռուսաստանում (այս լոյս տեսաւ 1980ին՝ *Из Истории Василевраканской Миниатюры* (Վասպորականի մանրանկարչութեան պատմութիւնից):

Զաքարեանը հեղինակ է բազմաթիւ ուսումնասիրութիւնների՝ նովրուած հայկական մանրանկարչութեան, բարձրաբանդակներին, մասնակցել միջազգային գիտաժողովների: Նրա հրատարակած գրքերից են նաև՝ *Աղօց Սովոր Սկրեվանոս* (հայերէն, ֆրանսերէն, Երեան, 2007), *Հայկական Մանրանկարչութիւն* (հայերէն, ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, Երեան, 2009), *Մոմիկ Մանրանկարիչը* (Երեան, 2013) հատորները:

Լինելով միջնադարագէտ՝ նա միաժամանակ ներգրատած էր կենդանի արուեստի ստեղծման, կայացման, քննարկման գործընթացներում. նա արդի հայ արուեստի քննադատ էր: 1990ականների վերջ-2000ականների սկզբին *Ակվարալ Արուեստ* ժամանակակից արուեստի և մշակոյթի քննադատական հանդիսի խմբագրակազմի անդամ էր եւ հետաքրքրուած էր ժամանակակից արուեստի առաւել նոր սերնդի ներկայացուցիչների ստեղծագործութեան նկատմամբ:

Լիլիթ Զաքարեանը մահացաւ 30 Յունիս 2017ին, Երեանում:



1971ին պաշտպանել է «Հայ ժողովրդական Շազմի եւ Զինուորի Երգեր» թեկնածուականը, որը տպագրուել է 1989ին:

1983ին *Հայ Ազգագրութիւն* եւ *Բանահիառութիւն* մատենաշարով լոյս է տեսել Արցախից 1970ականներին նրա գրի առաջ հեքիաթների, գրոյների, մանրապատում-զուարճախօսութիւնների, աանդութիւնների, երգերի, մականունների, ասոյթաբանական բանահիառութեան նմուշները: Նա կազ-

ԱԼՎԱՐԴ ՂԱԶԻԵԱՆ (1930–2017)

Բանագէտ, ժողովրդագէտ Ալվարդ Ղազիեանի նազիեանը ծնուել է 13 Դեկտեմբերի 1930ին Հայկական ԽՍՀ հետանի շրջանի Սարդիգլում Ղարաբաղից տեղափոխուած ընտանիքում: 1960ին աարտել է ԵՊՀ Բանասիրական Ֆակոլուտէտի Հայ Բանասիրութեան Բաժինը: 1961ին ընդունել է ԽՍՀ ԳԱ Հսագիտուութեան եւ Ազգագրութեան հնստիտուտի Հայ ժողովրդական Բանահիառութեան Բաժինը, որտեղ աշխատել է մինչեւ կեանքի վերջը:

մել է հայ մշակոյթի երախտաւոր Գարեգին Մրուանծտեանցի երկերի առաջին հատորը:

Հեղինակել է վեց տասնեակից աւելի գիտական, լրագրային յօդուածներ, գրախոսականներ, հրապարակումներ: Ուշագրաւ են նրա կազմած եւ հրատարակած Հայ ժողովրդական Հերիաթներ գիտական հրատարակութեան 13րդ (Մուշ-Տարօն, 1985) եւ 14րդ (Վասպուրական, 1999) հատորները: 2003ին լոյս է տեսել Ղազիեանի եւ Ա. Միրզոյեանի կազմած Հայերի Կողորոածները Բարուի եւ Ելիզաւետպոյի Նահանգներում 1918-1920 թթ. ժողովածուն: Նոյն թուականին լոյս է տեսել նրա կազմած՝ բազմավաստակ բանագիտ Սարգիս Յարութինեանի կեանքին ու գործունէութեանը նովիրուած Կենսամարենագիրութիւնը: Սվետլանա Վարդանեանի հետ հաւաքել, կազմել եւ հրատարակել է Բարուի Հայոց Բանահիատութիւնը ժողովածուն (2004):

Ղազիեանը կատարել է նաեւ թարգմանական աշխատանք: 1989ին լոյս է տեսել ոռաւերէնից նրա թարգմանած Աֆորիզմներ ծավալուն ժողովածուն, 1998ին՝ Լ. Մելիք-Շահնազարեանի Աղյոթքանի Ռազմական Գործողութիւնները Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Խաղաղ Բնակչութեան Դմբ աշխատութեան հայերէն թարգմանութիւնը: Ղազիեանը նաեւ խմբագրել է բանագիտական միքանի աշխատութիւններ՝ Գ. Միքայէլեանի Նոր Բայազէէփի Բանահիատութիւնը (1980), Լ. Յարութիւնեանի Նշանական Արցախի Բանահիատութիւնը (1991), Կ. Ղահրամանեանի Օջախի Դիրքը (2002) եւն.:

Ալվարդ Ղազիեանը մահացաւ 3 Յուլիս 2017ին, Երևանում:

«»

ԱԻԵՏԻՍ ԵԱՓՈՒՃԵԱՆ

(1931–2017)

Պատմաբան, հրապարակագիր Դոկտ. Անետիս Յովիկաննէսի Եափուճեան ծնած է Յունուար 1931ին Գահիրէ, մարաշցի ընտանիքի մէջ: Ասրեամանցի մայրը՝ Հոփիսիմէն, իր ծնողաց տասը զաւակներէն Հայոց Յեղասպանութենէն միակ վերապրողն էր: Պատանի Անետիսը յաճախելէ ետք Գահիրէի տեղական նախակրթարանը, կթութիւնը կը շարունակէ: Պայտանան Ազգային Վարժարանէն ներս, զոր Կ'աւարտէ 1949ին: Եափուճեանի առաջին յօդուածը լոյս տեսած է 1945ին Փունջ մանկապատանեկան ամսաթերթին մէջ: Երկրորդական ռազմը աւարտելէ ետք կը հետեւի լրագրութեան, որուն քառամեսայ շրջանը կ'աւարտէ 1953ին՝ վկայուելով Լոնտոնի Մանկավարժական Հիմնարկներ:

Եափուճեանի ազգային-հասարակական եռանդուն գործունէութիւնը սկիզբ կ'առնէ 1950ին, երբ Գահիրէի մէջ կը միանայ Ռամկավար Ազատական Կուսակցութեան շարքերուն, Գահիրէի մէջ կը հիմնէ Հայ Գեղարուեստասիրաց Միութեան պատանեկան շարժումը: Եափուճեան ունի բազում թարգմանութիւններ Արեփին, Զարթօնքին, Պայքարին, Նոր Օրին, Պէյրութի

Նայիրին, Գահիրի Կեանք Եւ Գիր Յև Պէյուզի Շիրակ ամսագրերուն մէջ, ֆրանսերէնի Եւ անգլերէնի թարգմանած է հայերէն երկեր:

1965ին, երկու տարրուան համար, կը դառնայ օգնական խմբագիրը Արեգին, իսկ 1967ին ծեռնհասօրէն կը ստանձնէ պատասխանատու խմբագիրի պաշտօնը, զոր կը վարէ յաջորդ 23 տարիներուն:

Եափումեանի հեղինակած գործերէն Են.- Հայ ժողովուրդին Մեծ Գոյամարզը Եւ Հայասդանի Հանրապետութիւնը Սպրկացնողները (Գահիրէ, 1968), Ո՞Վ Կազմակերպեց Փեղորարեան Արկածախնդրութիւնը Եւ Ի՞նչ Եղաւ Անոր Հերեանքը (Գահիրէ, 1969), Ցուշամագրեան Համբածում Գարայեանի (Գահիրէ, 1970), Արեմկահայասդանի Կորուազը Եւ Անոր Պարասխանագրուները (Գահիրէ, 1970), Եւ Վերածնաւ Հայ ժողովուրդը Հուրէն Եւ Սովուն (Գահիրէ, 1971), Հայասդանի Հանրապետութեան Քաղաքական, Զինուորական, Տնտեսական, Ընկերային Կացութիւնը (Գահիրէ, 1972), Պարուի Հերոսամարզը Եւ Անոր Պարութեան Պարասխանագրուները (Գահիրէ, 1973), 1918թ. Թրքական Արշաւանքը Հայասդանը Եւ Պաթումի Պայմանագրը (Երեան, 1974), Համառօդ Պարմութիւն Ռամզակար Ազատական Կոսակցութեան (Գահիրէ, 1977), Հայ ժողովուրդին Մեկախութեան Պայքարը Կիլիկիոյ Մէջ 1919-1921 (Գահիրէ, 1977): Ցանացաց տարիին կը ծեռնարկէ «Մատենաշար Արեգ»ին, որով լոյս կը տեսնեն Ցուշեր Բնգար Նաւասարդեանէն (2012), Դիմադրածութեան Առեղծուածը (2012), Կեանքէն՝ Տակապագրական Երեք Հանգրուաներ (2012), Ռոպէր Հարգէճեանի Կոթողային Հարքը (2013), Բանասդեղ Միհրան Սարգսիսեան (2013), Ալիսիա Կիրակոսեան Երեւոյթը (2013), Գալուստ Գալյեանի Հայասդանը Եւ Մեծ Տէրութիւնները (2013), Հայկական Հարցին Շագուար (2014), Նախսէն Եւ Իր Հայասդանի Մէջ՝ Հապորը (2015):

1974ին ԵՊՀի գիտական խորհուրդին ներկայացնելով իր աւարտաճառը՝ Եափումեան վաստկեցաւ պատմական գիտութիւններու դրկուրի աստիճան:


Կարելով Հայ Ազգային Հիմնադրամի վարիչ քարտուլարի պաշտօնը Գահիրէն մէջ, հրատարակութեան կու տայ Ցուշամագրեան Հայ Գեղարուեսդահարց Միհրեան, Պարմութիւն Հայ Ազգային Հիմնադրամի Եւ Պարմութիւն Կոկանեան Արահի հստորները:

1990 Դեկտեմբերին վերջնականապէս կը հաստատով Միտնի, ուր հասարակական գործօն մասնակցութիւն կը թերէ ՀՔԸՍԴ Միտնիի Եւ ՌԱԿԻ Աստրախան շրջանակին, 1998ին կը ստանձնէ խմբագրութիւնը տեղի ՀՔԸՍԴ Միհրեան ամսագրին: Եափումեանին անունը ներառուած է համաշխարհային չորս հանրագիտարաններու մէջ (*Men of Achievement, Volume 10, 1985, Cambridge, England, The International Register of Profiles, 8th edition, 1985, Cambridge, England, Հայկական Սովետական Հանրագիտարան, Ցուշեր, Եւ յունական մեծ հանրագիտարան*):

2001ին Աստրալիոյ կառավարութիւնը գինք կը պարզեատրէ յատուկ շքանշանով: 2005ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ. սրբատակութակով գինք կը պարզեատրէ «Ս. Սահակ-Ս. Մատուց» շքանշանով, իսկ 2011ին, Սփհիորի նախարար Հրանուշ Յակոբրեան՝ Պատույ Գիրով եւ «Ուժիշմ Սարդուան» շքանշանով:

Աւետիս Եավումբեան մահացաւ 5 Յուլիս 2017ին, Սիտնի:

Արա Ահարոնեան



ՕՐԷ ԴԱՌԻՆ

(1936–2017)

Շուէդիայում եւ Երոպական գիտական միջավայրում մեծ ճանաչում վայելող ազգաբան, ուսուցչապես Օրէ Դառնի՝ հայ իրականութեան հետ առնչութեան պատճառող նրա կեանքի ընկերութիւն էր՝ թարգմանչութիւն Լաուրա Դառն Մինասեանը: Օրէ Դառնը երկար տարիներ գործակցել է շուէդահայ համայնքի եւ անհատների հետ, իր ազդու գրքով ու անհատականութեամբ նպաստել Շուէդիայում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործին, հեղինակել հայութեանը վերաբերող յօդուածներ:

Օրէ Դառնը ծնուել է 1936ին, Ստոկհոլմում: 1958–65՝ ուսանել է Ստոկհոլմի Համալսարանում (արուեստի պատմութիւն եւ տեսութիւն, Երոպական եւ համեմատական ազգաբանութիւն): Որպէս արուեստի թնադատ պաշտօնավարել է մամուլում: Ստոկհոլմի Արհեստագիտութեան Թագաւորական Ինստիտուտի ճարտարապետութեան Դպրոցում եղել է գիտական ծրագրի ղեկավար, Հիասի-Երոպական Թանգարանի գիտաշխատող, Ստոկհոլմի Համալսարանի Ազգաբանութեան Ինստիտուտի դրկուտոր, Երոպական ազգաբանութեան պրոֆեսոր եւ Ազգաբանութեան Բաժնի նախագահ: 2011ին Շուէդական Արքայական Ակադեմիան Օրէ Դառնին պարգևատրել է Գադ Ռաուսինգի Հիասի-Երոպական մրցանակով՝ մարդարանական հետազոտութիւնների բնագավառում բարձր ծեռքբերումների համար:

Եղել է Շուէդիայում հիմնուած հայոց ցեղասպանութեան ճանաչման յանձնաժողովի հիմնադիր անդամ: 2011ին մասնակցել է Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Ինստիտուտի կազմակերպած «Հայոց Եղեռնը եւ Սկանդինավանական Արձագանը» միջազգային գիտաժողովին: Եղինակ է նաեւ հայ իրականութեանն առնչուող յօդուածների՝ «Նոր-Հին Ցեղասպանութիւնը» (*Dagens Nyheter*, 30.11.1989, հեղինակակից՝ Լաուրա Դառն Մինասեան), «Հայկական Դրամները եւ Հակառակ Կողմը» (*TCO-Tidningen*, 1997), «Անթոյյատրելի Շուէդական Պահանջներ Թուրքիայի Համար»

(*Sydsvenska Dagbladet Snällposten*, 5.01.2000), «Երոպական Միութինը Որպէս Հակակշին Ընդդմ Նոր Ցեղասպանութեան» (*TCO-Tidningen*, 2000), «Հայկական Հարցը. Ազգարանութիւն-Ցեղասպանաբանութիւն» (*Tidskriften Kulturella Perspektiv*, Ապրիլ, 2000), «Ցեղասպանութիւնը՝ Հասարակական Վարքագիծ» (տե՛ս՝ Աշխեն Բախչինեանի հայերէն թարգմանութիւնը՝ Հայեացը Երեանից, Մայիս, 2001), «Հայաստանը Եւ Թուրքիան Եւ Ազգային Հպարտութեան Նշանակութիւնը» (Նոր Հորիզոն, թիւ 3-4, 2003), «Հայ Սփիտքի Ինքնութիւնը. Քննարկումներ Ներգաղթի Մասին Եւ Ներգաղթի Մասին Զորս Փիլիսոփայութիւն» (Ներսում Եւ Դրսում. Շուշդիայում Հայերի Եւ Ղպտիկների ժառանգութիւնը, Ինքնութիւնը Եւ Նոր Կողմնորոշումը՝ շուէդերէն ժողովածուամ, 2009, էջ 49-57):

Օք Դառնը մահացաւ 24 Յուլի 2017ին, Ստոլիկոլոմում:

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ

artsvi@yahoo.com



Նութիւնը: Այցելած է Հայաստան:

Խալիի հայ մշակոյթին եւ հայ-արաբական գրականութեան նուիրուած բազմաթիւ յօդուածներու հեղինակ է: Արաբերէն թարգմանած է Յովհաննէս Թումաննեանի, Գրիգոր Զօհրապի, Ամեսիք Խահակեանի եւ Յովհաննէս Շիրազի ստեղծագործութիւններէն, Գրիգոր Նարեկացիի Մաքեան Ողբերգութեանը, հայերէնի թարգմանած է արաբ հեղինակներու գործեր: Գրած է նաև հայերէն բանաստեղծութիւններ:

* Սուլիացի մտատրականը արժանացած է «Մովսէս Խորենացի» շքանշանին:

2012 Ապրիլին Հայաստան իր այցին «Թերթ. ամ»ի տուած հարցազրոյցի ընթացքին Խալիի ըսած է: «Ես շատ սիրեցի հայ ժողովուրդը եւ հայերու նկատմամբ մեծ յարգանք ունիմ, հայ ժողովուրդի սէրն ու յարգանքը գիյուս թագն են եւ սրտիս շքանշանն ու շարժիչ ուժը: Ես խորապէս շնորհակալ եմ

հայ ժողովուրդին իր ցուցաբերած անսահման յարգանքին ու սիրոյ համար»:

Նիզար Խալիլի մահացաւ է 3 Հոկտեմբեր 2017ին :

«««

ՍԱՐԳԻՍ ԳԱՐԱՅԵԱՆ
(1928-2017)

Տոքթոր Սարգիս Գարայեան բնիկ այնթապիցի Եագուաց Ուստագարայեանի և Զարուհի Պասմանեանի զաւակն էր, ծնած 28 Նոյեմբեր 1928ին, Հայէպ:

Յաճախած է Հայէպի Ուսումնասիրաց Վարժարանը, ապա՝ Ալեփիսո Քոլեջը: Ընտանիքը 1946ին կը փոխադրովի Պէյռուց. 1952ին Պէյռութի Ամերիկեան Համալսարանէն (AUB) կը վկայովի իբրև մանկարուժ: Աշխատած է Պէյռութի Ամերիկեան Համալսարանի Կիվայենկեան Դարմանատան մէջ:

Աշխատակցած է Բժիշկ ամսագիրն: Հեղինակ է Armenian Reviewի բազմաթիւ յօդուածներով՝ նովիրուած Հայոց Ֆեղասպանութեան զոհերութիւնն եւ Արեմտեան Հայաստանի հայկական տեղանուններու փոփոխութեան: Մամովի տակ է այս յօդուածներու ժողովածուն:

Լիբանանեան պատերազմին պատճառով, 1976ի վերջաւորութեան ընտանեօք կը գաղթէ Լոս Անդելոս ու մաս կը կազմէ տեղույն հայ կեանքին:

Տոքթ. Սարգիս Գարայեան մահացաւ Լոս Անդելս, 9 Դեկտեմբեր 2017ին:

Զաւան Գ. Ղարիպեան

